


6551

Zyngn of

"Shtegpaukue fe w2en2nePseT.
dn2nyh2 S6g".



1919

19 NOV 2010

ՆԱՐ ՇԱՐՔ ԶԱՐԴԱՐԵԱՆ ՀՐԱՏԱԿՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ

— Է Բ/Հ 3 Է —

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԽԱՂԱԼՈՒԹԵԱՆ ԺՈՂՈՎԻՆ ՄԵԶ

Պ. ՎԻԳԴՈՒ ՀՅՈՒԽՈՒ

ԽՕՍՍՇ ՃԱՌԵՐԸ

Պ. Ա. Ր Դ Ա Ռ Ա Տ Տ

Բժիշկ ՆԱՀԱՊԵՏ ՌՈՒՍԻՆԵԱՆ

Ո՞ւ ամենու բնդյուս անհջիամուրեան,
Դուքտիկ ու խորին սկ' ժողովրդեան:
Վ. Խ. Բ. 101 Հ. 140



84
2-66

Կ. Գ. Ա. Լ. Ի. Խ.
ՏՐԱՋՐ. Հ. - Ա. Ր. Ա. Վ. Ա. Վ. Գ. Ի. Խ.
1919

20 APR 2006

84
Հ-66

ՆՐ ՇԱՐՔ ԶԱՐԴԱՐԵԱՆ ՀՐԱՑԱԿՈՒԹԻՒՆՆԵՐԻ

— ♫ Բ/Հ 3 ♫ —

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ ԺՈՂՈՎԻՆ ՄԵԶ

Պ. ՎԼԻՔ ԳՈՒ ՀԻՒ ԿՈՒ

300

1455-211

12083
12081



Պ. Ա. Ր. Դ. Ս. Ն. Ը 8

Բժիշկ ՆԱՀԱՊԵՏ ՌՈՒՍԻՆԵԱՆ

Ա՛ն անմաշ ընդդիմ անհիամուրեան,
Դողսրիկ ու խորին սկ' ժողովրդեան:
Վ. Ա. Բ. Շ. Հ. Հ. Հ. Հ.



4. ՊԱՀԻՄ

ՏԵՂԻՆ. ՀԵ.-ԱՐԹԱԳԱՆԴԻՆ

1919

ԾԱՆՈԲՈՒԹԻՒՆ

Ֆրանսա՝ հսկայ գաղափարներու երկիրը, իր ամենեն մեծ զաւակներէն մէ կուն, անմահն Վիենոն Հիւկօի բերնով ընդհանուր աշխարհի տիեզերական խաղաղութեան հրաւեր կը կարդայ ասկէ 70 տարի առաջ, 1849ին, եւ նոյն քուականներուն իսկ Հայր հաղորդակից կ'ըլլայ այդ գաղափարներուն, բժիշկ Նախապետ Ռուսինեանի միջոցաւ, մէկը անոնց-մէ որոնք Ֆրանսական յեղափոխական գաղափարապատ ո-գիով պատուասեցին հայ ժողովուրդը ու այդ քուականին իսկ սկսաւ Հայր պատրաստուի ինքնօրինութեան՝ նախապետ մատուրական եւ յաջորդաբար յեզուական, կրթական, սահմանադրական, ընկերական եւ վերջապէս այսօր հաղաքական կարգերու մէջ:

Այս պատճառաւ երբ այսօր կ'իրականանայ անմահ հեղինակին գաղափարները տիեզերական խաղաղութեան նկատմամբ, երբ հանուր աշխարհ կը պատրաստուի խաղաղութեան մեծ ժողովին ու հեղինակին գաղափարներուն քարգմանը եղող Ռուսինեանի ազգն ալ կը հրաւիրուի մասնակցիլ այդ ժողովին, հպատութեամբ կ'ուզենք մամուլին յանձնել պատմական այս բանկագին վաւերագիրը, պահելով քարգմանչին լեզուական հարազատութիւնը:

ՀՐԱՄԱՐՍԿԻ
ԶԱՐԴԱՐԵԱՆ ԵՂԲ.

ԽԱՌԱՂՈՒԹԻԱՆ ԺՂՈՎ Ի ԲԱՐԻԶ

Բացման ճառ. — 21 Օգոստու 1849

(Պ. Վիենոն Հիւկօ ատենապէտ կը հոչակվէ Ոտքի վրայ կ'եւլու ու կ'ըստ)։

Պարօննէր, ձեր մէջէն շատէրը՝ երկրագընտին խիստ հեռաւոր տեղէրէն կուգան, սրտէրնին լցուն՝ կրօնապէր սո՛ւրբ խորհրդածութիւննէրով. գրականնէ՛ր կան մէջէրնիդ, իմաստասէրնէ՛ր, քրիստոնէ պաշտօննէրու տեսուչնէ՛ր, ընտիր մտածնագիրէր, այնպիսի հոչակաւոս մարդի՛կ, այնպիսի հանրածանօթ ու ժողովրդային մարդիկ՝ որ իրէնց ազդին լոյսէրն էն։ Բարիկէն սւզեցիք թրւական զնէլ ձեր յայտարարութիւնը, հասաւատ համոզված ծանր միտքէրու միտքան յայարարութիւն՝ որ ո՞չ միան մէ՛կ ազգի մը բարեկեցութիւնը կը ինդրէ, ալ բոլո՞ր ազգէրու երջանկութիւնը կը բաղձայ (ծափէր)։ Քաղաքաբէտ մարդիկնէրու այսօր առաջնորդ բըռնած, կառավարօննէրն ու օրէնտիրնէրն առաջնորդող այժմեան ըսկզբունքնէրուն՝ գերագոյն ըսկզբունք մը աւելցնէլու էք էկած։ Կերպով մը Աւետարանին այն վերջին ու գերապանծ թղթին երե՛սը դառձնէլու էք էկած, ան՝ որ միհւնոյն Աստուծու զաւկնէրուն՝ խաղաղութիւն կը պատւիրէ. և այս քաղաքիս մէջ՝ որ գեռ միայն քաղքբցիննէրուն եղբայրութիւնն է վճռած, դուք ընդհանուր մարդկութիւնն եղբայրութիւնը քարողէլու էք էկած։

Բարով եկաք (Երկար շարժում)։

Աս նման մտածութիւն, աս նման գործի մը առջեւ անձնական շնորհակալութիւն անդ չը մնայ։ Ասկա ուրիշն ներեցէք, որ ձեր առջեւ արաւասնած իմ առջի՛ն իուքէրու մէջ՝ իմ նայքածու ինէ վե՛ր վերջնէմ, և մոռնամ կերպավ մը,

ան մեծ պատիւն որ ինծի կը շնորհէք՝ բոլոր մտքովս ձեր ը-
նչլու ան մեծ գործին յառէլով :

Պարօննէր աղ կրօնասէր խորհուրդը՝ տիեզերակա՞ն խա-
ղաղութիւն, ամէն ազգ իրարու հետ մէկ կապո՛վ կապված,
Աւետարանը՝ իրենց վան՞մ օրէնք, պատերապմը՝ միջնորդու-
թե՞ան փոխված, աղ կրօնասէր խորհուրդը՝ արդեօք գործա-
դրակա՞ն խորհուրդ մըն է. աղ սուրբ գալափարը՝ արդեօք
խկանալի՞ գաղափար մըն է : Շա՛տ դրական խէլքէր, շա՞ա
քաղաքագէտնէր, ինչպէս կ'ըսվի այսօր՝ գործէրու մէջ ծե-
րացած մարդիկ, կը զրուցէն՝ ո՞չ : Ալ ես՝ ես կը զրուցէմ ձե-
զի հետ, ես կը զրուցէմ անց բնա՛ւ երկրայութեան, ես
կը զրուցէմ՝ այո՛, այո՛ (Պրավօնէր, ծափէր) : Մէկ պահէն
պիտի ջանամ փաստով ցուցէլ, զայս այո՞ :

Եւս առաւել հեռին չերթամ ես, չըսէմ միայն՝ թէ աղ
խկանալի համնէլի նպատակ մըն է, հապա՝ անհրաժեշտի
նպատակ մըն է աղ կ'ըսեմ, որուն գալուստն ընէլ անագան
կամ կանուի՝ ահա՛ մնր ձեռքէն է կածը :

Աշխարհիս օրէնը չէ՛ և չը կինայ ըլլալ Աստուծու օրէնէն
որիչ : Սրդ՝ Աստուծու օրէնը պատերազմ չէ՛ այլ խաղաղու-
թիւն (Ծափէր) : Մարդիկ՝ մարտէն ըսկսէցին, ինչպէս արար-
չութիւնն ոչնչութէնէն (Պռավօ՛, պռավօ՛) : Ուստի՛ կուգան.
պատերազմէն, աս յայտնի է. այլ ո՞ւր կ'երթան . ի խաղա-
զութիւն . աս աւելի յատնի է (այո՛, այո՛) :

Երբ դուք աս բարձր ծշմարտութիւննէրուն այո՛ կ'ը-
սէք, զարմանալի չէ որ ձեր այո՞ն ո՞շի հանդիպի, զար-
մանալի չէ որ ձեր հաւատը չաւատի հանդիպի, զարմա-
նալի չէ որ մեր աս խոռովնէրու, պատըստումնէրու ժամին
մէջ, տիեզերական խաղաղութիւնն գաղափարը՝ իրեւ ան-
հնարին ու ստացածին երեւոյթ մը՝ յանկարծի՝ ըմբոնէ խել-
քէրն ու զէ՞մ զարնէ . յայտնի է որ ցնո՞րք պիտի պօռան .
Այլ ես՝ տասնուիններորդ դարին աս մեծ ձեռակերտին մէջ
ես նոեմ ու նըւաստ բասփորս՝ ես անխռով ու անվհատ կ'ըն-
դունէմ խելքէրու աղ ընդդիմութիւնը : Հնա՞ր է որ գլուխ-
նէր իսկոյն չը դառնան, աչքէր իսկոյն չը խափվին, երբ

խռարի մէջ նստօղ ազգի մը՝ յանկարծ բանաս ապագային
ճաճանչափալ ճառագայթարձակ դուռնէրը (որու ծախանա-
ռութեան) :

Պարօննէ՛ր, եթէ մէկը՝ չորս դար առաջ, երբ գիւղ
գիւղի, քաղաք քաղքի, գավառ գավառի պատերազմ կ'յնէր,
եթէ մէկն ըսէր Լոռէնափի, Բիքառտիափի, Նոռմանտիափի, Պոլ-
դանյափի, Օլէռնյափի, Բոօվանսափի, Տօփինէրի, Պուռկօնյափի՝
թէ օր պիտի գայ որ ա՛լ իրարու գէմ զէն կամ զինւոր չը
պիտի վերցնէք . թէ օր պիտի գայ որ ա՛լ չ'ըսվի պիտի՝ Նոռ-
մանտացիննէրը Բիքառտացիննէրուն վրայ յարձըկէցան, Լոռէն-
ցինէրն ըզՊուռկօնցիննէրը վանչցին . իրաւ՝ շատ խտիրնէր պի-
տի մնան մէջէրնիդ ուղղէլու, շատ շահէր քննէլու, շատ
ընդդիմութիւննէր լուծէլու, բայց գիտէ՞ք ինչ պիտի դնէք
զինւորնէրու տեղ, թնդանօթնէրու, հրացէննէրու, նիգակ-
նէրու, տէգէրու, թուրէրու տեղ, բնչ, փոքրիկ տուփ մը
եղէ վափարտէ շինված, զօր պիտի, կոչէք՝ սափոր քըւէար-
կութեան կամ անօթ ընտրութիւն . և առ տըփիէն դուրս
պիտի էլնի՛ բնչ, ժողով մը, ժողով մը, որուն մէջ դուք
ամէնդ ինքզինքնիդ ներկայ ու կենդանի պիտի տեսնէք, ժո-
ղով մը որ ձեր ամէնդ ալ հոգին էղածի պէս պիտի ըլլայ .
ընդհանրական աւագ ժողով մը՝ որուն ձեռքը պիտի ըլլայ
դատ ու վճիռ, որ ամէն բան օրէնի պիտի կապէ, որ սուրը
ամէնին ձեռքէն վար ձկէլ պիտի տայ և արդարութիւնը ա-
մէնին սրտին մէջ վեր ամբառնալ . որ պիտի ըսէ ամէն մէ-
կին՝ հո՞ն կը վախճանի քու իրաւունքդ, հո՞ն կ'ըսկսի քու
պարտականութիւնդ . զէնքէրն ի գետին, խաղաղութիւնը
ապրէցէք (Ծափէր) : Եւ ան օրը՝ ամէնդ միեւնոյն խորհուրդը
պիտո՞ր ունէնաք, միեւնոյն շահէր, միեւնոյն ճակտի գիր .
զիրար պիտի գրկէք, զիրար պիտի ճանչէք, միեւնոյն ա-
րիւնի և միեւնոյն ցեղի զաւկինէր . ան օրը՝ ա՛լ իրարու
թիւնսի ամբոխնէ : չը ովո՞ր ձո՞ւ այսուք, այ մըկ ժող պիտի
պիտի ձնւանաշ . ա՛լ չը պիտի ըլլաք Պուռկօնյա, Նոռման-
տիա, Պորդանյա, Բոօվանսա՝ հապա ֆուանսա պիտի ըլլաք,

ա՛լ պատերազմ չը պիտի կոչվիք, հապա՞ քաղաքակրթութիւն պիտի կոչվիք:

Պարօննէ՛ր, եթէ մէկն սա բանս ըստած ըլլար ան ժամանակ, բոլոր դրական ըսլած մարդիկ, լրջամիտ մարդիկ, ան ատէախն մոծ բաղաքագէտ կոչվածնէրը բարձրածայն կը պօռային ան մարդին դէմ. «Օ՛, տեսէ՛ք սա ցնորողը, տեսէ՛ք սա փուծ երազնէրը, մարդկութենէ անծանօթ, ինչ արտառոց խեւութիւն, ինչ անմիտ կեղծիք»: - Պարօննէ՛ր, ժամանակը քաղէց, և աղ կեղծիքը՝ ահա այսօր իսկութիւն է (Ծարժում): Եւ կը պնդէմ ասոր վրայ, ան մարդն որ աս վրամեմ մարդարէութիւնս ըրած ըլլար, ան ժամնուկն՝ խելացինէրը ըղնա խեւանոց կը դնէին՝ Աստուծու դիտաւորութիւննէրը նշարած ըլլալուն համար (Նոր շարժում):

Եւ լա՛ւ, գուք կ'ըսէք այսօր, և ես ձեզի հետ ըստնէրէն էմ, մէնք ամէնս որ հոս էնք, կ'ըսէնք ֆուանսախն, ինկիլզէռին, Բուռսիախն, Աւստրիախն, Իսպանիախն, Խտարիախն, Ռուսիախն, ասոնց կ'ըսէնք. Օր պիտի գայ որ ձեր ձեռքէն ալ զէնքէրը պիտի ընկնին. օր պիտի գայ որ պատերազմը ձեզի ալ ա՛նչափ անմիտ թթւի, ա՛նչափ անհնարին Բարիզի ու Լոնտոնի մէջ, Բէդէսպուռովի ու Պէոլինի, Վիենի ու Գուտինի, որչափ այսօր անհնար է և որչափ անմիտ Ռուանի ու Ամբէնսի մէջ, Պուդոնի ու Փիլատէլիփիախ մէջ: Օր պիտի գայ որ գու ֆուանսա, գու Ռուսիա, գու Իտալիա, գու Ա՛նկիա, գու Գիրմանիա, գուք ամէնդ ցամաք երկրի վրայ գտվող աղգէր, ձեր առանձին ձիրքէրն ու ձեր փառաւոր անհատականութիւնը չը կորուսէլով՝ ի մի գերագոյն սէրտ միութիւն պիտի ձուլվիք, ու Եւրոպեան եղբայրութիւնը պիտի կազմէք նոյն և նման Նօռմանստախ, Պողոտանյախ, Պուռկօնյախ, Լոռէնախ, Ալզասիախ և ան ամէն գավառնէրուն նման որոնք ի ֆուանսա ձուլված էն: Օր պիտի գայ որ ա՛լ ու րիշ մարտաղաշա չը պիտի գտվի երկրիս վրայ, եթէ ոչ վաճառանոցնէր առառուրի բացված, և միտքէր՝ իմաստնէրու բացված: Օր պիտի գայ որ գունտէ-

րուն և ոռումբէրուն պիտի յաջորդէն քրւէն, աղգէրու ընդհանրական հաճութիւնը, ան միծ ու իրաւարար աւագ ծերակաւուն ակնածէլի արտօնութիւնը, աւագ ծերակոյտ մը, որ պիտի ըլլայ Եւրոպալին, ինչ որ Տէրութեան Խօսարանն է Անկլիախն, ինչ որ մեծամեծնէրու ժողովն է Գիրմանիախն, ինչ որ օրէնդրական ժողովն է Ֆուանսախն (Մափիեր): Օր պիտի գայ որ թնդանօթը՝ իբրւեւ հետազօտական նիւթ, թանգարաննէրու մէջ պիտի ցուցիլի, ինչպէս արար տանջանքի գործինէրը, զարմանալով թէ ասանկ բան կայ էղէր (Ծինաղնիեր ու պոավունիեր): Օր պիտի գայ որ պիտի տեսնէ աս երկու մոծ ահագին խումբէրը Ամէրիկախ-Միացեալ-Նահանգնէրն ու Եւրոպախ-Միացեալ-Նահանգնէրը (Ճափիեր) դէմ դէմի կեցած, ծովէրու վրէւէն ձեռք ձեռքի տրված, բերքէրնին փոխանակէլով, առատուրնին, ճարտարութիւննին, արհեստնէրնին, հանճարնէրնին փոխանակէլով, հողագունաը արօրադրէլով, անպատնէրը գաղթաւորէլով, արարածը լաւցնէլով Արարչին հայեցւածին տակ, և ընդհանուրին երջանկութիւնը համար՝ սա երկու անբաւ անսպառ ոյժէրը՝ մարդէրու եղբայրութիւնն ու Աստուծու զօրութիւնը ի միասին զուգագրելով (Երկար Ճափիարում):

Եւ զայս օրը ձեռք բերէլու համար չորս հարիւր տարի պէտք չէ. սրբնթաց ժամանակի մը մէջ էնք հիմա, դէպքէրու և գաղափարնէրու յորձանքին մէջ կ'ապրինք հիմա, այս պիտի բուռն յորձանքի մը դեռ ազգէրը չէն բըռնըված. աս դարիս մէջ մէկ տարիին երբեմն մէկ դարին գործը կը տեսնէ (Ծաւ աղեկի):

Եւ մէնք ֆուանսացինէր, Անկլիացինէր, Պէլժիացինէր, Գիրմանցինէր, Ռուսացինէր, Սլաւնէր, Եւրոպացինէր ու Ամէրիկացինէր, ինչ պէտք է որ ընէնք որչափ կարելի է նէ այնչափ շուտ համական համար աս մնձ օրին, ինչ. միայն իրար սիրէլ (Անդարդիջի ընդհանուր Ճափիարում): Ընկերութիւնը խաղաղական աս անհուն գործօղութիւն մէջ զԱստուած օգնէլու էն աղէկ կերպն է: Զի տատուած կը

համար՝ նայեցէք ի՞նչ բանէր կ'ընէ ամէն տեղ : Նալեցէք՝ ի՞նչ գիւտէր հանէլ կուտայ մարդիս զիսէն որոնք ամէնը խաղաղութիան նպատակին կը դիմէն : Ի՞նչ յառաջդիմութիւննէր, ի՞նչ դիւրութիւննէր, ի՞նչ պարզութիւննէր : Ի՞նչպէս ընութիւնն օրէ օր առաւել մարդիս իշխանութիւնը տակ կը մտնի . ի՞նչպէս նիւթն օրէ օր առաւել՝ իմացականութիան գերի և քաղաքակրթութիան ծառայ կ'ըլլայ . ի՞նչպէս պատերազմի պատճառնէրը կ'ըսպառին վիշտէրու պատճառնէրուն հետ . ի՞նչպէս բացակայ ազգէրն իրարու կը գիպին . ի՞նչպէս հեռաւորութիւննէրը կը մօնան և մօննալը՝ եղբայրակրութիան ըսկընաւորութիւնն է :

Փա՛ռք երկաթ ուղինէրուն, քիչ ժամանակէն Եւրոպան անչափ ընդարձակ չը պիտի ըլլայ որչափ էր Թուանսան միջն դարին մէջ, Փա՛ռք շոգէնսաւէրուն, Ովկիանին վրայէն այսօր աւելի դիւրին է մէկ կողմէն միւսն անցնիլ, քան այլ անգամ Միջերկրականին վրայէն¹ : Ալ քիչ ժամանակէն իրէք քայլով մարդ շուրջ պիտի գայ ընդ բոլոր երկիրը, որպէս Հոմէրի չաստուածնէրը շուրջ կուգային ընդ երկին : Ալ քանի մը տարիէն հանրախորհուրդ համակամութիան ելէ քարաթէլը՝ զերկրագունար շուրջ պիտի որ պատէ և գաշխարհ պիտի որ գրիէ (Ամբաւ ծավինաւորին) :

Հոս, պարօննէ՛ր, երբ խորին կը մտածեմ աս ամբաւ լանատարած բոլորին վրայ, Սասուծու մասուլը նշանակված՝ ջանքէրու և դէպէրու աս ընդարձակ գործակցութիւնը վրայ, երբ միտքս կը գառնէման գերապանծ նպատակին՝ մարդկույին երշանկութիւնը, խաղաղութիւնն, երբ կը դիտէմ ի՞նչ որ Նախատեսութիւնը կ'ընէ ընդսակ և քաղաքականութիւնն ընդդէմ, ցաւալից խորհրդածութիւն մը միտքս կը յափշտակէ : Ցէրութիանց ծախքի ցուցակնէրը բազգատէլով և վիճակագրութիւննէրը քննէլով՝ յայտնի կը տեսվի թէ Եւրոպաի տէրութիւնց իրենց բանսակնէրուն պարէնին համար առ Պարօննէ՛ր, այլ այն մըտքէրու շոգէնսաւէ՝ այն մըտքէրու երկաթուղին, 400 տարի է որ հնարքած է, փառք կիւղէմպէնկին :

մէն տարի ըրած ծախքէրնուն գումարը՝ երկու միլիառէն շատ պակաս չէ², որ և պատերազմական բոլոր պէտք եղած նիւթէրուն ծախքէրը մէկտեղ առնէլով՝ իրէք միլիառի կը համնի . աւելցուցէք նաև աս գումարին վրայ՝ ան երկու միլիառէն աւելի մարդու, է՛ն առողջ, է՛ն ուժէլ, ընտիր մարդիկնէրու բազկին օրական աշխատութիան կորուսված բէրքը, զոր մէկ միլիառէն վար չը կրնաք արժէցնէլ, աս հետեւութեանը կը համնիք, մըշտակայ բանակնէրը տարին չորս միլիառի կը նսովին Եւրոպաի :

Պարօննէ՛ր, Եւրոպաի խաղաղութիւնն անա եւսուներկու տարի է որ կը տեսէ, և եւսուներկու տարուն մէջ՝ հարիւր երկառնութ միլիառի (128,000,000,000 միլիօն) հրէշ գումարը՝ խաղաղութիան ատեն՝ պատերազմի ծախ գնացողութիւն) : Դաէնք թէ Եւրոպաի ազգէրն իրարմէ անվտան ըլլալու տեղ, իրարու չարակնէլու, զիրար ատէլու տեղ, զիրար սիրած ըլլային, դնէնք թէ ամէնն ինքնիրեն կամ ամէնն իրարու ըսած ըլլային . մննք ամէն բանէ առաջ, ֆռանկ կամ իսկլիղ կամ գիրման իոկ չէլած, մարդ էնք նախ և առաջ, և եթէ ազգէրը հայրենիքնէր էն, մարդկութիւնը ընտանիք մըն է : Եւ հիմա՝ անվտանութիան ձեռքովը յիմարաբար ընդունայն վատնըված ան 128 միլիառի գումարը վատահութիւնն ձեռքովը տուր վատնէլ : Ատելութեան տրը ված աղ 128 միլիառը՝ տո՛ւր միաբանութիւն, պատերազմի արրված աղ գումարը՝ տո՛ւր խաղաղութիւն, (Ամբաւ ծավիէր), տո՛ւր աշխատութիւն, իմացականութիւն, ճարտարութիւն, վաճառականութիւն, նաև արկութիւն, երկրագործութիւն, գիտութիւննէրու և արհեստնէրու, և մի՛տք թէր հետեւանքնէրը : Եթէ եսոսուներկու տարիէն հետէ՝ 128 միլիառի աղ հսկայ գումարը աս կերպով ծախված ըլլար, Ամերիկան ալ իր կողմէն Եւրոպային օգնած ըլլալով, Գիտէք ինչ էղած կ'ըլլար հիմա : Աշխարհիս ձեւը փոխված կ'ըլ-

¹ Սէկ մըլլառը որ է մէկ երկիրօն՝ հազար միլիօնէ = 1,000,000,000 ֆռանքի վրայ է հաշիւը և մէկ ֆռանքը օսմանեան ն բոլոք է :

Այո՛, խօսքս վերջ ընէլով սա՛ կ'ըսէմ. յեղափոխութիւննէրու դարը կը փակվի՛, բարելաւութիւննէրու դա՛րը կը բայցի՛: Ժողովուրդնէրու կատարելագործութիւնը բուռն կերպարանը կը թողէ, խաղաղ կերպարանը մանէլու համար. հասաւ ժամանակն ուր նախախնամութիւնը՝ խուզվայոյդնէրու անկարգ գործողութիւնը տեղը՝ խաղաղականնէրու կրօնասէր հանդարս գործողութիւնը պիտ'որ դնէ. (Այո՛, այո՛):

Այսուհետեւ մե՛ծ քաղաքականութիւնն, ճշմարի՛տ քաղաքականութիւնն նպատակը՝ ահա սա՛ է. բոլոր ազգայնութիւննէրը ճանչեցնէլ, ժողովուրդնէրու պատմական միութիւնը վերանորոգէլ և աս միութիւնը՝ խաղաղութիւնն միջոցով՝ քաղաքակրթութիւնն հետ հաշտ պահէլ, քաղաքակրթված խումբն անդադար ընդլայնէլ, դեռ բարբարոս ազգէրու բարի օրինակ տալ, մարտէրը միջնորդական ընտրողութիւն փոխէլ, վերջապէս սա զամենը կը բովանդակէ, արդարութիւնն միջոցով տալ արտասանէլ վերջին բառը, զորուժը՝ միջոցով կուտար արտասանէլ հին աշխարհը. (Ըստին զգացողութիւն):

Պարօննէ՛ր, ա՛լ խօսքս վերջ ընէլով կ'ըսէմ և աս խորհըրդածութիւնը թո՛ղ մեղ քաղալերէ. աս օրէն չէ ըսկսած մարդկային ազգն աս նախախնամական շաւդին մէջ քայլէլ: Մեր ծեր Եւրոպաին մէջ, Անկիխան առջին քայլն էառ, ու իր գարական օրինակով ըստ ազգէրուն՝ դուք ազտատ էք: Ֆուանսան երկրորդ քայլն էառ, ու ըստ ազգէրուն՝ դուք աւագ էք: Եւ արդ՝ մենք երրորդ քայլն առնէնք և ամէնս մէկէն, ֆուանսա, Անկիխա, Պէլֆիխ, Գերմանիխա, Խտալիխ, Եւրոպ և Ամէրիկ, ըսէնք ազգէրուն՝ դուք եղբայր էք:

(Ցնծութիւն անըիւ աղաղակնէր: -- Ատենալիք ընդհանուր ծախմարութիւննէրու մեջ վերստին իր արոտը կը բազմի):

ԽԱՂԱՂՈՒԹԻԱՆ ԺՈՂՈՎԻՆ ՓԱԿՄԱՆ ՃԱՌԸ

24 Օգոստո 1849

Պարօննէր, ներէցիք դուք ինձի քանի մը բարով-էկաքի խօսքէր ըսէլու ձեզի, ներէցէք հիմա քանի մ'ալ բարով-էրթաքի խօսքէր ըսէլու: Շատ կարճ պիտ'որ խօսիմ, ժամն անցած է, կանոնադրութիւնն Յըդ յօդւածը միտքս է, հոգ մ'ընէք, ատենապէտէն կարգի հրաւիրվէլու վտանգին մէջ չ'ընկնիմ. (Կը խնդրան):

Պիտի բաժնվինք իրարմէ, այլ սրտով միացած պիտ'որ մանք (Այո՛, այո՛): Այսուհետեւ մենք ամէնս միեւնոյն խորհուրդն ունէնք և միեւնոյն մտաւոր գաւառը, այսինք՝ կրնանք ըսէլ միեւնոյն հայրենիքը. (Զգացողութիւն): Այո՛, այս օրէն ըսկսած մենք ամէնս որ հոս էնք, հայրենակիցնէր էնք. (Այո՛, այո՛):

Իրէք օր աշխատէցաք, իմաստութիւմը, արժանապատութիւմը խորհէցաք, քննէցիք, որոշէցիք ծասր ինդիրնէր և աս ինդիրնէրուն յարմարութիւնովք մարդկութեան ձեռք զարկէլի էն բարձր ինդիրնէրուն հասաք. ազատ ազգէրու մեծ բարքէրը աղնըւապէս գործի գրիք. (Շարժում): Պառավարութիւննէրու խրատսէր տրվիք, բարեկամ խրատնէր զոր պիտի լսէն մի կասկածիք. (Այո՛, այո՛): Կորովաբան ձայնէր վեր ելան ձենէ, աղնըւամիտ կոչումնէր էղան ամէնս այն վէճ ըզդացումնէրուն մարդին ու ժողովրդին. դուք՝ զայն ընդազգային ատեկութիւննէրն ու նախապաշարումնէրն արհամարհէլով՝ սերմանէցիք մաքէրու մէջ տիեզերական խաղաղութիւն անկորնչելի սերմը. (Պոավօ՛):

Դիմէ՞ք ի՞նչ կը տեսնէնք. գիտէ՞ք իրէք օրէն ի վեր ի՞նչ կայ աչքէրնուս առջեւ: Անկիխան՝ Ֆուանսախ ձեռքը սեղմած, Ամէրիկան՝ Եւրոպախն ձեռքը սեղմած, և ինձի համար ասկէ մեծ, ասկէ դեղեցիկ, ասկէ հրաշալի բան չը կրնացլաւ. (Բումբիւն ծափհարութիւն):

Դառձէք արդ ձեր ընտանի բնակութիւնը, բերկրալից սրտով դառձէք ձեր երկիրը. հոն ըսէք թէ՝ ֆուանսաի ձեր հայրենակիյնէրուն քովէն կուգաք. (Շարժում. — Ցնծութիւն աղաղակներ): Բաէք թէ հոն աշխարհիս խաղազութիւն հիւմէրը ձգչցիք. աս աւետիսն ամէն տեղ տարածէցէք, աս մէծ խորհուրդն ամէն տեղ ցանէցէք:

Ձեր մէջ խօսված ան երեւելի ձառէրէն եռքը՝ չուղէմ կրին դառնալ ան բացատրված ու ապացուցված իննդիրնէրուն վրայ, այլ միայն ներէցէք որ աս մեծահանդէս ժողովը փակէլու համար, կրինէմ ան խօսքէրն որ արտասանէցի բացման հանդէսին: Հաստա՞տ յոյս առէք, հաստատ սիրտ առէք. ան սահմանական անհուն յառաջդիմութիւնը, զոր այլք կ'երազէք կ'ըսէն, զոր ես կը ծնանիք կ'ըսէմ, ան իրապէս պիտի կատարվի. (Պոավօ, պոավօ): Միտք բերէք մարդկութիւն արդէն առած ան ամէն քաղէրը: Անցածին վրայ խորհէցէք, զի անցածը շատ անգամ ապագային լոյս կուտայ: Բացէք պատմութիւնը, ոյժ քաղէցէք անկէ ձեր հաւաին:

Այս', անցածն ու պատմութիւնը, ասո՛նք են մեր յեցկէտէրը: Ահա, աս առևո՛տ, աս նիստին բացմանը՝ երբ յարգելի քրիստոնէ ատենաբաննին մէկը¹ ան սրտառուչ մարդն ու եղբայրական քահանան իր վսեմ ու թափանցիկ պերճախօսութիւնը տակ երբ ձեր հոգին կը դողդրզնէր, նոյն վայրկէնին՝ աս ժողովին անդամնէրէն մէկը՝ որուն անունը չը գիտէմ, յիշեցուց նասոր թէ՝ այսօր Օգոստոսի 24, Սուրբ-Բարդուլիմեան տարեդարձն է: Կաթօլիկ քահանան մէկդի դառձնէլով իր պատւակն գլուխը՝ մերժէց զադ ողբալի յիշատակը: Արդ՝ ագ յիշատակը կ'ընդունէմ ես. (Խորին եւ ընդհանրական աղջեցուրին): Այս', ես կ'ընդունէմ:

Այս', իրաւ է, երկու հարիւր եօթսուն եօթ տարի առաջ՝ այս օրին օրը՝ Բարիկ՝ այս մեր կիցած Բարիզը՝ կէս գիշէրին սոսկալով զարհուրէլով արթրնցաւ. զանգակ մը որ արծաթ զանգակ կը կոչվէր, Արդարութիւն-Պալատէն կը


¹ Պ. Աբբա Տէկէռի, Մակոբէնի եկեղեցուն քահանանէրէն:

դընդէր, Կաթօլիկնէրը զէնքի կը վազէին, բողոքակրօննէրը քունի մէջ կը բռնըվէին, դարան մը, կոսորած մը, ոճիր մը՝ որին մէջ խառն կը դավէր, ամէն աեսակ ոխէր, կրօնային ոխէր, ընկերային ոխէր, քաղաքային ոխէր, այսպիսի գարշելի ոճիր մը ան գիշէրին կը կատարվէր: Արդ այսօր, նոյն օրը, նոյն քաղէին մէջ, Աստուած կը հրաւիրէ մէկուղ ան ամէն ոխէրը և անոնց կը հրամէ ի մէր փոխարկվիլ. (Որու ծափհարութիւն): Աստուած աղ սգալի տարեգարձին վրայէն կը վերցնէ անոր չարաշուք նշանակութիւնը. ուր արիւնի բիծ մը կար, հոն լոյսի ճառագայթ մը կը դնէ. (Երկար շարժում): Կրօնամոլութիւն, վրիժառութիւն, ու պատերազմի գաղափարին տեղը՝ ներօղամտութիւն ու խաղաղութիւն գաղափարը կը դնէ: Եւ փա՛ռք նասոր, փառք նասոր չնորհած ու հրամած յառաջդիմութիւննէրուն. նորին կամքովը՝ ճի՛շդ Օգոստոսի 24 նոյն չարաբաստիկ թրւականին, և գրեթէ ան Սուրբ-Բարդուլիմէն ձայնող դեռ կանդուն աշտարակին ըստուցին տակ, ո՛չ միայն Անկլացինէր, Ֆուանսացինէր, Իտալացինէր, Գերմանացինէր, Եւրոպացինէր ու Ամէրիկացինէր, այլ եւ նասնք որ բարական կը կոչվէին և նասնք որ Հիւկնօ, զիրար եղբայր կը ճանչէն (Երկար շարժում), և իրարու հետ կը միանան սեղմ ու այսուհետեւ անլուծանէլի գրկախառնութիւմք. (Պոավօնէրու եւ ծափհու որոտում: Նոյն վայրկիննի Պ, Աբբաս Տըկէռի եւ Պ. Հովհի Քօյրուկ զիրար զրկելով կը համբու րեն ատենապէտն արոոին առջեւ: Ցնծութիւնը կը համբու ետք ատենապէտն աննկարարէի սասկութիւմք կը կրպնկարին ժողովին մէջ ու կացաններուն մէջ յիւ մը ժամանակին ետք երբ ծափհու ու աղաղակները դադրկու պէս կ'ըլլան, Պ. Հիւկո կը զրուցէ, —) համարձակէցէք արդ եւս ուրանալ յառաջդիմութիւնը. (Նոր սասիկ ծափհու): Բայց գիտցած էզիք, ով որ յառաջդիմութիւնն ուրանայ, նա ամպարիշտ է, ով որ յառաջդիմութիւնն ուրանայ նա ըզնախախնամութիւնը կ'ուրանայ, զի նախախնամութիւն ու յառաջդիմութիւն միեւնոյն բան է.

և յառաջդիմութիւնը՝ յաւիտենական Աստուծու մարդկային
անուննէրէն մէկն է. (Խորին ու հանրական զգացողութիւն. —
պուած, պուավը. ցնծութիւն աղաղակներ):

Եղբայրնէ՛ր, Կ'ընդունէմ ագ ցնծութիւն աղաղակնէրը
և կ'ընծայէմ ապագայ սեղունդնէրուն. (Կրկին կրկին ծափհա-
րութիւններ): Այո՛, թո՛ղ աս օրս չիշատակէլի օր մ'ըլլայ,
թո՛ղ մարդկային արիւնհեղութիւնը վախճանը նշանակէ. թո՛ղ
կոտորածնէրու և պատերազմնէրու վերջը նշանակէ. թո՛ղ
աշխարհիս խաղաղութիւն ու տիեզերական համաձայնու-
թիւնը ըսկզբնաւորութիւնը հանդիսաւորէ, և թո՛ղ ըսվի.
«1572ի Օգոստոսի 24ը՝ կ'եղծվի ու կ'աներեւի 1849ի Օգոս-
տոսի 24ին տակ»:

(Միաձայն ցնծութիւն աղաղակներ : — Մրաշարժութիւն
ուզութը վերջին ասիճան հասած, պուածները ժողովարանին
քողոր կողմէն կ'որոտան: Ինկիզնէրն ու Աւերիկացինէրն ոչի
վրայ կ'ելնին բաշկինակնին ու զիստրկնին դեպ ատենաքանը շար-
ժելով եւ Պ. Քույսընին ակնարկելով՝ եօթ անգամ հուռայի ա-
ղաղակներ կ'արձլին:



Վիճոն Հիւկօի աշխատասիրութիւնների
հայերելիք բարգվածուած ևն

Թշուառներ 10 հատոր Գ. Զիլիկիւինան	200—
Բնասուն երեք 3 » 0. Հ.	50—
Նողը-Տամ Բարիզի 3 հատոր Մ. Նուզարեան	— —
Դաստապարտեալի մը վերջին օրը Մ. Սալահեան	80—
Աւոյ Պլաս Ն. Ռուսինեան	30—
Իմպէռ Կալլուա Ա. Արփիար	20—
Գլու Կէօ Խաչիկ Օտեան	10—
Փողոսիկ (ապրոյավեց)	— —
Արդար Ճերտնի Ա. Սիլիրաւեան	— —
Էռնանի Յ. Տեր Գեորգ	— —
Լրտես Ա. Տեր Առաքելինաց	— —
Արքայն զրօնու Տ. Գ. Փուխազեան	20—
Պատերազմ և խաղաղութիւն Յովլիանին Ասորես.	5—
Տիեզերական խաղաղութեան ժողով Ն. Ռուսինեան	5—

Ելիշկ Նահապետ Ռուսիանութիւն երկասիրութիւնները

Աւզգախօսութիւն արդի հայ լիզուին 1853	50 —
Տարեցոյց 1855 ամի	— —
Ազգային հանգանակութիւն 1860	50—
Վերաքննեալ Սահմանադրութիւն 1870	50—
Համարատուութիւն առ ընօրօդս 1871	20—
Բնակուն Տարեցոյց 1872	30—
Աւոյ Պլաս Վ. Հիւկօի 1873	30—
Դաստապիրք Փիլիսոփայութեան	20—
Տիեզերական խաղաղութեան ժողով Վ. Հիւկօի	5—

Դիմել

Զարդարեան Պրատուն

Կ. Պոլիս Զարդարեալար թ. 32

ՀՀ Ազգային գրադարան



NL0311011

